

ՇԱՀԻԿ

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ԶԱԲԱԹԱԹԵՐԹ
ՏՂՈՑ ԵՒ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՈՒ ՅԱՏՈՒԿ

Ա. Շրջան, Թ/ւ 29

ԲՈՎԱՆ ԴԱԿՈՒԹԻՒՆ

Հայ մեծ արուեստագէտ մը (իւ պատկերով)

Տեսակցութիւն մը իրեն հետ

«Ծաղիկի» համար

ՅԱԿՈՒ ՏԷՐ-ՅԱԿՈՒՐԵԱՆ

Գործք

ԱՂԵՔՍ. ՓԱՆՈՍԵԱՆ

Թիֆլիսցի մը եւ Ջափանցիի

մը արկածները

ԱԼՅՅՈՆ ՏՕՏԷ

Գրական մրցումին արդիւնքը

{ ՂԱՅԿ ՊԱՐՏԻԶՊԱՆԵԱՆ
ՄԻՀՐԱՆ ՄԵՏԱՔՍԵԱՆ

Արժանաւոր ժառանգորդը

Դ. Բ. ԱՐԱՊԱՅԵԱՆ

Ուշադիր եւ անուշադիր զգան

Երկարակէաց թոշուներ. — Կարօնու ծառ

Հանելուկ, Հաւուական հարցում, Ելն.

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՊՈՒՍՈՑ ԵՒ ԳԱՒԱՌՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ

Տարեկան 30 դրուչ: Վեցամսեայ բաժնեզէն չկայ:

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ՀԱՄԱՐ Տարեկան 7 Ֆրանք:

ԲԱՅԱՐՁԱԿԱՊԷՍ ԿԱՆԽԻԿ

Բաժնեզինները կարելի է զրկել Օսմ. մանտարութով, փոխ" գրով,
եւ կամ գրոշմաթուղթով (20 հատը 20 դրուչի հաշուով):

Մանուցման, բաժանորդագրութեան եւ թերթին վերաբերող
ամէն կարգի գործառնութեանց համար զիմել մի' միայն:

ՍՍ.Գ.Ա.ԵԱՆԻ

{زاغيك غزته سي} درعليهده غاطهده قورشونلي خاننده نومرو ۷

«Մ. Ա. Դ. Ի. Կ» Հ Ա. Ն Դ Է Ս

Կ. Պոլիս, Ղալաթիա, Գուրչուչուլու խան, Թիւ 7

REVUE "DZAGHIK,"

Constantinople, Galata, Kourchoum Han, N° 7.

Գին 20 փարա

Տպագրութիւն ՍՍ.Գ.Ա.ԵԱՆ, Կալաթա

Անկարելի է որ ընտանիք մը առանց կարի մեքենայի մնայ, բայց էական կէտն է լաւ մեքենայ մը ունենալ, որովհետեւ լաւ մեքենայ մը անթիւ եւ անհամար ծառայութիւններ կը մատուցանէ, մինչդեռ գէշ տեսակէ մեքենայ մը անվերջ դժգոհութեանց եւ տաղտուկի ազդիւր մըն է:

Բոլոր աշխարհ գիտէ թէ՛

Ս Ի Ն Կ Է Ր

Հայրայթիջ ԿԱՅՍ. ՊԱՆԱՏԱՆ The Singer Manufacturing Co

մեքենան լաւագոյնն է. այն մեքենան ամէնէն աւելի կատարելագործուածը, հաստատունը եւ դիւրագործածելին ըլլալուն՝ բոլոր վանդակ աշխարհի մէջ՝ ամէն ոք Սինկերի մեքենաները կը գնէ:

Ձեռքի, ոտքի, ու ոտքի եւ ձեռքի միանգամայն մեքենաներ կը գտնուի:

ՍԻՆԿԷՐԻ մեքենաները կը ծախուին մի միայն Սինկեր Ընկերութեան վաճառատանց մէջ՝

- | | |
|---------|--|
| ԲԵՐԱ. | { 1. Մեծ փողոց, Պօն Մառչէի դէմ, Թ. 343 և 343 կրկին. |
| | { 2. Մեծ փողոց, Կալաթա Սէրայի Լիսէին դէմ. |
| ԿԱԼԱԹԱ. | { 1. Սինկէր խան, Թիւնէլին ետեւը. |
| | { 2. Գարաքէօյ, Թրամիլէյի կայարանին դէմ. |
| ՊՈԼԻՍ. | { 1. Սուլթան Համամ, Թ. 2 |
| | { 2. Սուլթան Պէյաղիտ, Թրամիլէյի կայարանին դէմ, Թ. 13 |
| ՍԿԻՍԱՐ. | Չարչը Պօյու, Թ. 120. |

ՀԱՐԱԹԱՎԱՆ ՄԱՍՆԱՎՃԱՐՈՒՄՆԵՐ

Դասերը եւ նորոգութիւնք ձեռք.

Կասարեալ երախաւորութիւն:

Մասնաձիւղեր գաւառաց բոլոր քաղաքներուն մէջ:

Սինկէրի Ընկերութեան կեդր. վարչատեղիս կը գտնուի Բերա, Մեծ Փողոց, Թ. 343 եւ 343 կրկին, Սարգիս Պէյ Տիւզօղլուի տունը:

ԱՐԵՒԵԼՔ

ՕՐԱԹԵՐԹ ազգային, գրական եւ քաղաքական, — Բաժանորդագրութիւն՝ տարեկան 4. Պոլսոյ համար 80 դր., ճամսեայ 45 դր., գաւառներու համար 108 դր. ճամսեայ 60 դր. և օտար երկիրներու համար 35 ֆր. ճամսեայ 20 ֆր.: Ձեռքէ վաճառում՝ ճաշք վարս: Խնամեալ բովանդակութիւն, ընտիր յօդուածներ, թարմ լուրեր ու նորագոյն տեղեկութիւններ: ԱՐԵՒԵԼՔ, իր վերակազմուած խմբագրութեամբ և իր կարող աշխատակիցներով, առաջնակարգ տեղ մը կը գրաւէ տեղական հայ մամուլին մէջ, որ աւուր աւելի՛ հրապուրիչ դառնալով՝ նորանոր բարեքուսներու շնորհիւ զորս ներմուծած է թերթին մէջ: Նիւթերու ճոխ պէսպիսութիւն մը կը կազմեն իր մասնագիտական յօդուածները, եկեղեցական, կրօնական, սնտեսական-տեղանաւորական, երկրագործական և այլն, բաց ի գրական ու բանասիրական գրուածքներէ, օրուան տեսութիւններէ: ԱՐԵՒԵԼՔԻ վերաբերեալ ամէն գրութիւն և բաժանորդագին պէտք է ուղղել Տէր և Տնօրէն Գարեգին էֆ. Պօյաճեանի հասցէին, Կալաթիա, Մանուտիյէ ձառտէսի ուր կը գտնուին թերթին տպարանն ու խմբագրատունը:

ՇԱՀԻԿ

ՏԵՐԿԻՆ ՍՍ.Գ.Ս.Ն.Ն.

Խմբագիր Յակոբ ՏԵՐ-ՅԱԿՈԲԻԱՆԻ

(700) Ի. ՏԱՐԻ—ԹԻԻ 29

29 ՆՈՅԵՄԲԵՐ 1907



ՀԱՅ ՆՇԱՆԱԻՈՐ ԹԱԻ-ՋՈՒԹԱԿԱԶԱՐ ՏԻՐԱՆ ՊԵՅ ԱԼԻԿՍԱՆԵԱՆ

Որ վերջերս Բարիզէն Պոլիս գալով մեծ նուագահանդես մը տուաւ
եւ երեկ դարձեալ մեկնեցաւ Բարիզ:

ՀԱՅ ՄԵԾ ԱՐՈՒԵՍՏԱԳԷՏ ՄԸ

ՏԻՐԱՆ ՊԷՅ ԱԼԷՔՍԱՆԵԱՆ

ԽՕՍԱՆՅՈՒԹԻՒՆ ՄԸ ԻՐԵՆ ՀՅՏ՝ «ԾԱՂԵԼ»Ի ՀԱՄԱՐ

ՔՍԱՆՆԵԹՈՒԹՅԱՆ տարեկան և արդէն աշխարհածանօթ : Բաղդատու թեան հեշտ եզր մը՝ որուն մեծութիւնը, — ահաւորութիւնը պիտի ըսէի, — այն ատեն պիտի ըմբռնէինք աւելի երբ մենք մեր վրայ նայէինք անգամ մը, ինքզինքնիս չտիէինք անգամ մը : Բասնրեթը տարեկան : Դեռ պատանի, հազիւ երիտասարդ և արդէն փառքի դափնին յափշտակած Եւրոպայի դժուարահաճ, դաժան արուեստագիտութեան ասպարէզին մէջ : Ասիկա ամենօրեայ բան մը, սովորական կարողութեան մը իրաւունքը չէ՛, այլ բացառիկ տաղանդի մը, մեծ կարողութեան մը արշաւը, որով կը պարծենայ այսօր՝ Տիրան պէյ Ալէքսանեան : Արդէ ժամանակներու ամենամեծ թաւջութակահարներէն գերման կրիցմայսէր, որ մը համբուրելով իր այս աշակերտին ճակատը գոչած է թէ, իրեն յաջորդը՝ ան միայն կրնայ ըլլալ :

Բարիզէն նոր դարձած հոս իր ընտանիքին քով քիչ մը հանգչելու, նուագահանդէս մը տուաւ անցած հինգշաբթի գիշեր, որուն ներկայ գտնուեցաւ նոյնիսկ Պոլսոյ դեսպանական մարմինին մեծ մասը, և երէկ դարձեալ մեկնեցաւ Բարիզ, ուր հաստատուած, ամուսնացած և աշակերտներ հասցնելու զբաղած է :

Ծաղիկի դեռատի ընթերցողներուն համար ի՞նչ աւելի շահեկան ու տիպար կրնար ըլլալ քան այս դեռահաս վարպետին կեանքը և կարծիքները արուեստին ու յաջողութեան վրայ : Այդ էր որ խնդրեցինք իրմէ, և ան սիրալիր պատասխանեց՝ հաճոյք զգալով որ այսպէս խօսակցած պիտի համարի ինքզինքը Հայ նոր սերունդին հետ :

Մտեցայ իրեն՝ խանդադին սեղմելով այն հմայիչ ձեռքը՝ որուն տակ անշունչ իրերը հոգի կ'առնէին, կը սերօթէանալին . . .

— Չենք գիտեր ի՞նչպէս յայտնենք մեր երախտագիտութիւնը : Պարծանքը որ կ'զգանք ձեր Հայ մը ըլլալուն վրայ, կրնաք համոզուիլ թէ՛ որչափ անխառն, որչափ անխեղդելի է : Բնական է թէ ձեր համբաւին համար աննշան են մեր այս ցոյցերը, դուք որ եւրոպական ամէնէն բարձր դասուն ծափերը վայելած էք, և ամէնէն դժուարահաճ քննադատներուն հիացումները : Բայց զոնէ

հետաքրքրուեցա՞ք թէ Ինչպէս կը խօսի Հայ Մամուլը ձեզի համար :

— Մարդու մը՝ իր տունին մէջ լսած խօսքերը աւելի հաճոյ կը հնչեն : Սիրով պիտի լափէի ձեր ալ գրածները : Սակայն դժբաղդաբար այժմ անկարող եմ հասկնալու այդ լեզուն : Ընտանեկան շրջանակիս բերմունքն է աս : Մեծ հայրս՝ որուն անունը կը կրեմ, Պրիւսէլի դեռպան եղած է, և ժամանակին խիստ գործօն դեր մը ունեցած է հայ-նումէական հասարակութեան գործերուն մէջ : Հայրս ալ, Յովհաննէս էֆ. Ալէքսանեան, Եւմտական նախարարութեան փաստաբանն է : Մեր ընտանեկան շրջանակը շատ եւրոպական էր, դաստիարակներս ալ օտարներ եղան : Այս պատճառաւ շատ քիչ հայերէն գիտէի տղայութեանս : Տաս-տասերկու տարեկանիս՝ արդէն մեծ փափաք ունէի երաժշտութեան և թաւջութակի համար ալ մասնաւոր սէր մը : Քանի մը տարի հոռ հետեւեցայ Մաէսթրօ Բիչչի դասերուն, և օր մը դասատուս յայտնեց թէ ա՛լ ինձի համար իր դասերը աւելորդ պիտի ըլլային : Հազիւ 15-16 տարեկան էի երբ Գերմանիա մեկնեցայ, Տրէզտէնի Քօնսէրվաթուառին մէջ կատարելագործելու արուեստս : Հոն աշակերտեցայ աշխարհանշակ թաւջութակահար Կրիցմախէրի, և չորս տարի ետք ա՛լ սկսայ նուագահանդէսներու մասնակցիլ : 1902ին Պոլիս եկայ հայրս և ընտանիքս տեսնելու, և ետքը մեկնեցայ Բարիզ, ուր հաստատուած եմ :

— Արդէն ծանօթ են մեզի այդ գեղարուեստի մեծ քաղաքին մէջ ձեր նախանձելի դիրքը, Եւրոպայի մէջ ձեր անուրանալի համբաւը և յաջողութիւնները. նոյն իսկ Ռումանիոյ թաղուհին պատիւը ըրաւ իր պալատը հրաւիրել ձեզի և դաշնակով ընկերակցիլ ձեր նուագումին : Ասոնք փառքի մը արժանաւոր ցոլացումներն են : Միայն Մադիկի նորահաս ընթերցողներուն համար, կը փափաքէի դիտնալ թէ ձեր այս յաջողութիւնները Ինչպէս ձեռք բերած էք : Յամառ աշխատութիւնով թէ բնական յարմարութիւնն ու մը :

— Ա՛ : Բնական է թէ չեմ ուրանար աշխատութեան կարեւորութիւնը, ոչ ալ հրաշալի տեղ մը կուտամ բնական ձիրքին : Այո՛, կը խոստովանիմ թէ մասնաւոր հակում մը, տրամադրութիւն մը ունէի երաժշտութեան համար, և սակայն աշխատեցա՛յ ալ : Ինչ արժէք կ'ունենայ հունտ մը երբ զայն չի տնկես, չի մշակես, չի խնամես : Երաժշտութեան մէջ մասնաւոր անփութութիւնը ուղղակի կը վնասէ կարողութեան : Ըսած են թէ երաժշտութիւնը ամէնէն անկեղծ բարեկամն է, և ամէնէն ալ խարդախ բարեկամը : Ժամանակ մը ձգեցէք զայն, ու ետքը անա պիտի տեսնէք որ բան

մը մոռցեր էք: Երաժշտութիւնը՝ հոգիին պայքարն է անհոգի տարրին դէմ, զայն յաղթակալելու համար պէտք չէ երբէք ընկրկիլ:

— Կերեւի թէ դուք շատ նուիրուած էք ձեր գործիքին: Կարծեմ ուղղակի և մասնակի աշխատութիւն մը անհրաժեշտ է...

— Ես այդ մասին որոշ բան մը չեմ կրնար ըսել իմ վրաս դաւնալով՝ ես ընդհանուր կերպով երաժշտական արուեստը ուսումնասիրած եմ և միեւնոյն ժամանակ օգտուելով թաւ-ջութակի համար ունեցած գիւրութենէս՝ անոր նուիրուած եմ: Գործի մը տեսականը և ընդհանուր հանգամանքները ուսումնասիրելը օգտակարութենէ զուրկ չէ բնաւ, մասնաւանդ մերինին նման ասպարէզներուն մէջ: Գրագէտ մը ըլլալու համար՝ գրականութիւնները ուսումնասիրած ըլլալու է կարծեմ:

— Երաժշտութեան մասին ի՞նչ յորդոր կուտաք նոր սերունդին:

— Յորդոր... աւելորդ չէ՞ յորդորը արուեստի մը համար որ հոգի՛ է, կեանք է ամբողջ: Յորդորս սա է որ թո՛ղ սիրեն երաժշտութիւնը, թող մշակեն զայն, որ այսօր նոյնիսկ ձեր մէջ լաւ ասպարէզ մը կրնայ ըլլալ: Մնաց որ մեր ցեղը գեղարուեստի մասին բնական յարմարութիւններ ունեցող ժողովուրդ մըն է: Կը հաւատամ որ Հայ պատանիներուն մէջ ճշմարիտ տաղանդներ կան, պէտք է զանոնք վեր առնել:

— Մեր նոր սերունդը՝ աւելի երաժշտասէր է բաղդատմամբ նախորդին, սակայն իրենց մեծ մասին նախընտրութիւնը ջութակին համար է:

— Կը հասկնամ, որովհետեւ շատ հաճելի գործիք մըն է ան: Ինչո՞ւ սակայն չմշակեն թաւ-ջութակը որ ոչ նուազ հաճելի գործիք մըն է, և նոյնքան դժուարապահանջ...

— Պատճառը, սիրելի վարպետ, որովհետեւ ձեր նուագելը չեն լսած. անգամ մը որ տեսնէին այդ փայտի կտորին տուած ձեր հմայքը, այն ատեն պիտի փափաքէին թաւ-ջութակ զարնել, առանց խորհելու թէ ի՞նչպէս ձեռք կը բերուի ճշմարիտ և բացարձակ արուեստ մը, ինչպէս է ձերինը:

— Կը չափազանցէք բարեկամս, և դովեատի չափազանցութիւնները կը վնասեն առաջդիմութեան:

— Վե՞րջապէս...

— Վերջապէս, իմ կողմէս ողջունեցէք ձեր Ծաղիկին նորահաս սերունդը, համակրութիւններս յայտնեցէք իրեն. ըսէք թէ թո՛ղ աշխատին, նուիրուին իրենց բնական հակումներուն, իրենց կոչումին հնազանդին, թո՛ղ մշակեն միշտ իրենց միտքը, և յողորմութիւնը թող չափաւորութեան մէջ փնտռեն. թեթեւաբար...

յութիւնը լաւագոյն ճամբան չէ փառքին համեկու համար. ար-
ժանիքը և համեստութիւնը ինքնիրեն կը բերեն ամէն յաջողու-
թիւն, ամէն կատարելութիւն արուեստի մէջ:

... Ու չուզելով կը բաժնուիմ այս մեծ արուեստագէտէն
սրտիս խորը տաք բաղձանքով՝ թէ իրեն պէս զաւակները բաղ-
մապատկուին մեր հասարակութեան ծոցին մէջ:

ՅԱԿՈՒ ՏԷՐ-ՅԱԿՈՒԲԵԱՆ



Գ Ո Ր Տ Ը

— «Շն՛ւտ եկուր, Պե՛տրոս, եկո՛ւր որ տեսնես
«Խոշոր սոսկալի գորտ մը սեւերես».

Կ'ըսէր Պօղոս Պետրոսին.

— «Զայն կ'սպաննենք ու կ'զբօսնունք, եկո՛ւր»:

Մին քարեր առաւ, միւսն ալ փայտ մը սուր,
եւ գորտին վրայ սլացան միասին:

Բեռնակառքի մը լըծուած էջ մը սին,

Որ հոնկէ կ'անցնէր, գետինն, ոտքին մօտ

Դորաը նշմարեց, կանգ առաւ, և զայն

Զի կոխտելու համար՝ խընամո՛տ

Շարժում մ'ընելով փոխեց իր ճամբան:

Այն ատեն Պօղոս իր քարերը բերաւ

Մէկ կողմ նետելով, Պետրոսին ըսաւ.

— «Ի՞նչ պիտ' ընէինք, եղբայր. ա՛հ, իրա՛ւ

«Այս էջն է մենէ նըւազ չարասիրտ»:

Լ. ՌԱԴԻՉՊՕՆ

ԱՂԵՔՍ. ՔԱՆՈՍԵԱՆ

ՄԵՐ ԳՐԱԿԱՆ ՄՐՅՈՒՄԻՆ ԱՐԴԻՒՆՔԸ

ԱՆՅԱԾ ԹԻՒԵՐՈՎ հրատարակեցինք Ա. Բ. և Գ. մրցանակ շահող գրութիւնները: Այս անգամ ալ կը հրատարակենք գրութիւնը՝ Մայր-Վարժարանի միջին Ա. դասարանի աշակերտներէն 13 տարեկան Հայկ Պարտիզպանեանի, որուն իբր քաջալերութիւն՝ գրական նոր հաւաքածոյ մը կը նուիրենք: Իր գրածը կրնայ նոյն մը ըլլալ՝ առանց ճիղի և իր տարիքին համապատասխան գրութեան մը: Կը հրատարակենք նաև Մարգուանի Ս. Սահակեան ազգ. վարժսնանին Գ. դասարանի աշակերտներէն Մինչրան Մետաքսեանի գրածքին վերջին հատուածը: Այսպէս վերջացած կ'ըլլայ մեր գրական մրցումին արդիւնքը:

×

ԱՆՄԵՂ ԶՔՕՍԱՆՔ

Կիրակի օր մը, կէս օրէն վերջը, Արշալոյս և պզտիկ քոյրը Նուարդ պարտէզ ելան: Տեսնելու բան էր Նուարդին եռանդը: Ծաղիկէ ծաղիկ կը վազէր և գոգնոցը լեցնելով կը բերէր մեծքորիկին: Երբ բաւական ծաղիկ ժողվեց, նստեցան փունջը շինելու: Նուարդ քրոջը կը նայէր և անկէ օրինակելով ինք ալ կը շարէր ծաղիկները ու կը կապէր: Բայց երբեմն չէր յաջողեր. կը քակէր, նորէն կը կապէր: Վերջապէս փունջը պատրաստուեցաւ: Նուարդ քրոջը օգնեց գիշերուան սեղանը շտկելուն. կ'ուզէին հայրիկին անակնկալ մը ընել: Իրաւ ալ երբ հայրիկը եկաւ, շատ ուրախացաւ փունջը տեսնելով: Վարդերուն գեղեցիկ հոտը տարածուած էր սենեակին մէջ: Հայրիկը այս հաճելի անակնկալէն յուզուած գրկեց և համբուրեց փոքրիկ Նուարդը. հայրիկը գոհ էր մանաւանդ անոր համար որ Նուարդ օգտակար զբօսանքով մը անցուցեր էր կիրակին: Ուստի աղջկանը խոստացաւ նուէր մըն ալ ընել: Անկէ ի վեր հարկաւ կատարած է իր խոստումը: Ի՞նչ աղէկ կ'ըլլար եթէ ամենքս ալ ասանկ սնմեղ զբօսանքներով անցընէինք կիրակինիս: Պիտի ըսէք որ ամէն մարդ պարտէզ չունի: Լաւ, ուրիշ անմեղ զբօսանքներ չկան: Օրինակի համար գոյնզգոյն թուղթի կտորներէ չե՞նք կրնար վարդ շինել: Արուեստական ծաղիկն ալ մեր գործը կը տեսնայ, երբ պարտէզ չունինք: Եւ այսինով եմ որ պարտէզ չունեցողին հայրիկն ալ նոյնչափ գոհ կը մնայ:

ՀԱՅԿ ՊԱՐՏԻԶՊԱՆԵԱՆ
Սեակերտ Մայր-վարժարանի

×

... Ի՛նչ քան հեշտ է մեզի պէս մատաղ հողիներու ասորի ծաղիկներու աշխարհին մէջ. մերթ խնամելով, մերթ ջրելով և մերթ վայելելով անոնց անուշահոտ բուրմունքները: Սակայն ցաւալի է ըսել թէ տակաւին պղտիկներուն ստուար մասը անխնայ է ծաղիկներու հանդէպ և անգիտակ՝ անոնց վայելումին ու անոնց պարգեւած հաճոյքներու մասին, առանց գիտնալու թէ՛ վարդ մը, մանիշակ մը, շուշան մը ի՛նչ քան հեշտ ու իրական հաճոյք մը կը պարգեւեն, երբ երկու սրտեր իրենց հողիներու անմեղութիւնները այդ ծաղիկներով ցոյց կուտան: Սիրենք ծաղիկները, վայելենք ու խնամենք զանոնք գուրգուրանքով:

Մ. Ն. ՄԵՏԱՔՍԵԱՆ

Աստիտէ Ազգ. Ս. Սահակեան վարժարանի Մարզում



ԹԻԹԵՌՆԻԿԻ ՄԸ ԵՒ ՉԱՏԿԱՃՃԻԻ ՄԸ ԱՐԿԱՄՆԵՐԸ



ԹԱՏՐՈՆԸ կը ներկայացնէ դաշտը: Իրիկուն է: Սրիւը կը հեռանայ: Երբ վարագոյրը կը վերնայ, կապոյտ Թիթեռնիկ մը և դեռատի Չատկաճճի մը՝ արու սեռէ՛ կը խօսակցին պտերի ծըղօտի մը վրայ նստած: Աւտուն իրարու հանդիպելով՝ ամբողջ օրը միասին անցուցած են: Որովհետև ատենը ուշ է, զատկաճճին մեկնելու միտք կը յայտնէ:

Թիթեռնիկը. — Ի՛նչ... կանո՞ւխ կը մեկնիս...

Չատկաճճին. — Անշո՛ւշտ, պէտք է որ տուն դաւնամ, ատենը ուշ է, մտածէ՛ անգամ մը:

— Սպասէ՛ քիչ մը, թշուառակա՛ն, դեռ շատ կանուխ է տուն դառնալու համար: Ես շատ կը ձանձրանամ տունէն, դուն չե՞ս ձանձրանար: Ի՛նչ տաղակալի բան, դո՛ւռ մը, պատ մը, լուսամուտ մը, չէ՞, երբ դուրսը կայ արեւը, ցօղը, հարսնուկները, արձակ օդն ու ամէն ինչ: Եթէ հարսնուկները ճաշակիդ չեն գար, ըսէ՛...

— Աւա՛ղ, պարո՛ն, կը պաշտեմ զանոնք:

— Ուրեմն, անխելք, առ այժմ մի՛ մեկնիր, կեցի՛ր հետս, տե՛ս ի՛նչ աղուոր է, ի՛նչ քաղցր է օղը...

— Այո՛, բայց...

Թիթեռնիկը՝ (հրելով զատկաճճին խոտին մէջ). — Է՛հ, զԸԸ-

տորուէ խոտին մէջ, մերն է ասիկա :

Չասկանճիկն՝ (տապակեկտու) .— Ո՛հ, ճգէ՛ ինծի, խա՛չոր, պէտք է որ մեկնիմ :

— Լուէ՛, կը լսե՞ս :

Չասկանճիկն՝ (զարհուրած) .— Ի՞նչ...

— Պզտիկ լորամարդին՝ որ կ'երգէ գինովնալով սա քովնտի այգիին մէջ : Ի՞նչ աղուոր երգ, հէ՛, ամառնային սա աղուոր իրիկուան համար, ի՞նչ ալ աղուոր է մեր կեցած տեղը :

— Անշուշտ, բայց...

— Լուէ՛ :

— Ի՞նչ կայ :

— Տղաքներ կան :

(Տղաքներ կ'անցնին)

Չասկանճիկն՝ (լռութենէ մը ետք) .— Տղաքը շատ չար են, անանկ չէ՞ :

— Այո՛, շատ չար :

— Միշտ կը վախնամ որ անոնցմէ մին զիս կը տախակցնէ քալած ատեն : Այնքա՛ն խոշոր ոտքեր ունին ու մէջքս այնքա՛ն քնքուշ է որ... դուք մեծ չէք, սակայն թեւեր ունիք, անագին բան մըն է ասիկա :

— Ատոր տարալո՛յս կայ, սիրելի՛ս, եթէ այդ վազվառոզ տղաքը քեզ վախ կը պատճառեն, ել կոնակս, ես մէջքով շատ զօրաւոր եմ, ես սոխի կճեպէ թեւեր չունիմ շերեփագիններուն պէս, կրնամ քեզ տանիլ ո՛ւր որ կ'ուզես, որչա՛փ ատեն որ կ'ուզես :

— Ո՛հ, ոչ, պարո՛ն, շնորհակալ եմ, չեմ համարձակիր երբեք...

— Ի՞նչ, շատ դժուար է հոն ելլելը :

— Ո՛հ, բայց...

— Յատկէ, հա՛, տխմար :

— Անշուշտ զիս մինչև տունս պիտի տանիք, վասն զի եթէ չտանիք...

— Մեկնելուս պէս գիտցիր որ հոն ենք :

Չասկանճիկն՝ (ընկերոջը վրայ մագլցելով) .— Իրիկունը՝ աղօթքը մեր տունը կ'ընենք, չըլլա՞ր :

— Անտարակոյս... քիչ մը դէպի ետեւ գնա՛ : Հիմայ ամէն ինչ թողուցի, հա՛, լռութիւն նախ և առաջ :

(Բը՛ռ... Կը թոչին : Խօսակցութիւնը կը շարունակուի օդին մէջ) :

— Երբեք չէի կարծեր որ ա՛յսչափ ուժով եմ :

Չասկանճիկն՝ (զարհուրած) .— Ա՛հ, պարոն... Այլ ևս բան մը չեմ տեսներ... Գլուխս կը դառնայ, կուղէի իջնել...

— Յիմա՞ր ես, ի՞նչ ես, եթէ գլուխդ կը դառնայ, պէտք է որ աչքերդ գոցես. գոցեցի՛ր:

Չասկանճիկն՝ (ճիգ մը ընելով) .— Քիչ մը աղէկ է:

Թիթեռնիկը՝ (քիթին տակէն խնդալով) .— Ստուգապէս, ընտանիքիդ մէջ աղէկ օգտնաւորդ չկայ...

— Ո՛հ, ո՛չ...

— Ահա՛ հասանք:

(Թիթեռնիկը կը թառի ֆոդաներձ ծաղիկի (muguet) մը վրայ):

Չասկանճիկն՝ (աչքերը բանալով) .— Ներողութի՛ւն, իմ բռնակարանս հոս չէ...

— Գիտեմ, բայց շատ կանուխ ըլլալուն համար բարեկամներէս Բողաներձին քով բերի քեզ: Կերուխում կայ հոն, ընաւ բան չեն ըսեր...

— Ո՛հ, ժամանակ չունիմ...

— Բա՛հ, պահիկէ մը աւելի չենք կենար:

— Ասկէ դատ աշխարհիկ շրջանակներու մէջ զիս չեն ընդունիր...

— Եկո՛ւր, իբրև իմ ազգականս պիտի ճանչցնեմ քեզ, և աղուոր ընդունելութիւն պիտի ընեն քեզ, անհոգ եղիր...

— Ուշ է սակայն:

— Ո՛չ, ուշ չէ, մտիկ ըրէ Ճպուռին...

Չասկանճիկն՝ (մեղմածայն) .— Հապա ես դրամ չունիմ...

Թիթեռնիկը՝ (զանի քաշելով) .— Եկո՛ւր, քողաներձը խընջոյք սարքեր է:

(Բողաներձին տունը կը մտնեն: — Վարագոյրը կ'իջնէ):

Շարունակութիւնը գալ անգամ

Ա.Լ.ՅՕՆՍ ՏՕՏԷ

Կ Ա Ռ Ն Տ Ո Ւ Ծ Ա Ռ

Հարաւային Ամերիկայի արեւադարձային սահմաններուն մէջ վայրի ծառ մը կայ որ կոչի կաթի պէս կաթ մը կ'արտադրէ: Բաւական է պղտիկ ճեղք մը բանալ կոճղին վրայ, և արդէն կ'ըսկըսի հոսիլ ճերմակ հեղուկը: Այս բուսային կաթը առտուները աւելի առատ կ'ըլլայ քան թէ ուրիշ ժամանակ: Կաթնտու ծառը շատ կը նմանի քառուղի ծառին:

ՈՒՇԱԴԻՐ ՏՂԱՆ

Պզտիկ բարեկամներս, զիտէք որ ձեզի դպրոց կը դրկեն կրթութելու համար: Ասոր համար պէտք է լաւ ուշադրութիւն ընէք տրուած խրատներուն:

Տեսէք ձեր ընկերը Վահանը որ իր դասին առաջինն է: Ան շատ ուշադիր տղայ մըն է, առանց ուշադրութեան բան մը սորված չպիտի ըլլար: Ապագային իր այդ յատկութեան շնորհիւ դրամ պիտի շահի: Եթէ հարուստ ալ չըլլայ, բայց գոնէ ազէտէ մը աւելի երջանիկ պիտի ըլլայ, որովհետեւ դժբաղդ է ան որ բան մը չը գիտեր:

Տղաք, Վահանին նմանեցէք, ուշադիր եղէք, և ձեզի պատմութիւններ պիտի ընեմ:

ԱՆՈՒՇԱԴԻՐ ՏՂԱՆ

Ի՞նչ անշահ է պարոն Լեւոնը: Ան բնաւ հոգ չտանիր տրուած խրատներուն: Իր խօսքերուն ականջ մի տար:

Տեսէք, ձեր մէջ կան որ սասը տարու են և եօթը տարու մանկիկներ կան որ անոնցմէ շատ բան գիտեն:

Մտածեցէք որ միշտ օգտակար ըլլաք դուք ձեզի և հաճելի ձեր ծնողքին:

Տղաքս, սրբագրեցէք ինքզինքնիդ, Լեւոնին մի նմանիք որ բնաւ դասերուն ուշադիր եղած չէ դպրոցին մէջ:

Այսօր, իր սորված արհեստին մէջ ալ ուշադիր չէ: Ո և է մարդ անոր կարեւորութիւն չտար: Տեսնէք պիտի որ ան որ մը թըշուառ պիտի ըլլայ:



ԱՐԺԱՆԱԽՈՐ ԺԱՌԱՆԳՈՐԴԸ

 ՍՂՏԱՏԻ մէջ Սմբատ Մանկասարեան անուն մեծահարուստ վաճառական մը կար: Ասիկա երկու մանչ և մէկ աղջիկ զաւակ ունէր:

Օր մը այս վաճառականը ստիպուեցաւ գործով մը Հնդկաստան երթալ: Իր քովը կանչեց տղաքը և ըսաւ. «Սիրելի զաւակներս, ահա ես քանի մը օրէն Հնդկաստան պիտի մեկնիմ: Ծերեմ, կրնայ ըլլալ որ հոն մեռնիմ. ուստի իմ հարստութիւնս ձեր երկուքին մէջ կը բաժնեմ, պայմանաւ որ ձեր քրոջ պէտքերը հոգաք, անոր օժիտը շինէք և զայն ամուսնացնէք»:

Տղաքը խոստացան անոր կամքը կատարել:

Վաճառականը իր մեկնելէն օր մը առաջ, զաւակներէն զաղտնի Քաղաքապետին գնաց և անոր 30,000 ոսկիի գումար մը այնչափ ներով խնդրեց անկէ որ եթէ ինք չվերադառնայ ու հոն մեռնի, այդ գումարը իր տղաքներէն անոր տայ որ իր հօրը հանդէպ աւելի սէր ցուցնէ:

Յաջորդ օրը ծերունի Մանկասարեան վերջին հրաժեշտը տալով բաժնուեցաւ իր սիրելիներէն: Հայրը Հնդկաստան հասաւ և գործի ձեռնարկեց: Գալով տղոց, անոնք ալ իրենց քոյրը ամուսնացուցին բարի և ազնիւ քրտասարգի մը հետ:

* * *

Ամիսներ կ'անցէին և տակաւին իրենց հօրմէն բնաւ լուր մը չէին առներ: Սակայն օր մը Քաղաքապետին նամակ մը եկաւ, որ կ'իմացնէր թէ ծերունի վաճառական Սմբատ Մանկասարեան մեռած է: Քաղաքապետը, իր քովը կանչելով հանգուցեալ ծերունիին երկու տղաքը, անոնց խնայուց իրենց հօրը մահը. ըսաւ նաև թէ իրենց հայրը իր քովը 30,000 ոսկի ձգած էր խնդրելով որ այդ գումարը իր զաւակներէն անոր տայ որ ամէնէն աւելի սէր ցուցնէ իր հօրը հանդէպ իր մահուանէն յետոյ: Ասիկա ծանուցանելով արձակեց տղաքը:

Երէջ տղան գնաց ու իր հօրը յիշատակին համար փառաւոր շիրիմ մը կանգնեւ տուաւ. իսկ կրտսեր տղան խորհելով որ իր քոյրը բնաւ մաս ունեցած չէր իրենց հօրը ժառանգութենէն և թէ կրնար ըլլալ որ ան աղքատանար, 2000 ոսկի առնելով տարաւ դրամատունը դրաւ և թուղթերը լսեալ քրոջը յանձնեց:

Երկու չաբաթ ետքը Քաղաքապետը դարձեալ իրեն կանչելով

երկու երիտասարդները զանոնք մէկիկ մէկիկ իր սենեակը ընդունեց : Առաջին անգամ անդրանիկը ներս մտաւ : — Բաղաքապետը անոր ըսաւ .

— Տղա՛ս առած լուրերնիս սխալ է եղեր , քու հայրդ ողջ է , դեռ կ'ապրի :

Տղան երբ այս լսեց , շատ տրտմեցաւ ու հծծեց .

— Մե՛ղք դրամիս որ պարապ տեղը ծախսեցի չիրիմ մը չինել տալու համար իմ հօրս յիշատակին , մինչդեռ ան ողջ է եղեր :

Այսպէս , տղան տրտմած դուրս ելաւ սենեակէն : Բաղաքապետը յետոյ կրտսեր որդւոյն ալ նոյն բաները ըսաւ : Այն ատեն տղան ձեռքերը երկինք բարձրացնելով գոչեց .

— Օրհնեա՛ւ է Աստուած . Հայրս դեռ ողջ է եղեր . իմ ժառանգութեան բաժինս յօժարութեամբ իրեն կը վերադարձնեմ , սակայն պիտի խնդրեմ անկէ որ քրոջս համար դրամատունը ձգած 2000 ոսկիիս ընաւ ձեռք չզարնէ :

Այն ատեն Բաղաքապետը տղուն ձակատը համբուրեց և 30,000 ոսկին պարունակող քսակը անոր յանձնելով ըսաւ .

— Բարի՛ և ազնիւ որդի , դուն ես քու հօրդ սիրելին , ա՛ռ այս գումարը և զնա՛ ու յարատեւէ՛ քու աշխատութեանդ մէջ ջանալով միշտ հաւասարիլ քու ազնիւ հօրդ :

Գ. Բ. ԱՐԱՊԱՃԵԱՆ

ՊՁՏԻՆ ԾԱՆՕԹՈՒԹԻՒՆՆԵՐ

ԵՐԿԱՐԱԿԵԱՅ ԹՈՉՈՒՆՆԵՐ . — Թուչունի տեսակներ կան որոնք շատ երկար կ'ապրին : Թութակները և ագռաւները դիւրաւ հարիւր տարին կը հասնին : Բայց երկարակեցութեան մրցանակը կը պատկանի կարապին , որ կրնայ մինչեւ 300 տարի ապրիլ : Բանի մը կենդանարաններու կարծիքին նայելով , ճերմակ գլուխ անգղ (ախպապա) մը որ 1706ին բռնուած էր , մեռաւ 1826ին , 119 տարի անցնելով Թուչարանի մը մէջ : Ծովային արծիւ մը որ 1715ին բռնուած էր , մեռաւ 1819ին : Սակայն վանդակներու մէջ կարդ մը Թուչուններ աւելի կարճ կ'ապրին : Անգղ մը (աախըղաս) վանդակի մէջ 20—25 տարի հաղիւ կ'ապրի , սոխակ մը՝ 10 տարին կը մեռնի վանդակին մէջ և աքլորը , սարեակը 15 տարի հաղիւ կ'ապրին :

Արտնատէր Ա. ՍԱԳԱՅԱՆ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՍԱԳԱՅԱՆ

Մ Տ Ք Ի Ջ Բ Օ Ս Ա Ն Ք

Հանեղուկ թիւ 29.

- աղջկան անուն
- պատկեր
- զրոյգ ցուցական դերանուն
- մանչու անուն:

Այս բառերը այնպէս մը շարել որ, ինչ ձեւով որ կարդացուին
անջէն ձախ, նոյնը կարդացուին նաև վերէն վար:

Հաշուական հարցում թիւ 29.

Տղեկ մը հօրը հարցուց թէ «քանի՞ տարեկան ես հայրիկ»: Հայրը պատասխանեց. — «Տղա՛ս, իմ տարիքս բազմապատկէ քու հինգ տարեկան քրոջդ տարիքով, վրան աւելցուր մեծ-հայրիկին 65 տարին. և հանէ քու ալ տասնըհինգ տարիդ, և արդիւնք կ'ու-նենաս 250»:

Հայրը քանի՞ տարու էր:

Լուծողներէն մէկը վիճակով պիտի ստանայ երեք ամսուան Ծաղիկ, և երկրորդ մըն ալ գիրք մը:

Պատասխանները պէտք է խմբադրատուն հասնին մինչև Հինգշաբթի առաւօտ ժամը երեք, և գրուած պէտք է ըլլան կող-քին վրայի կտրօնին վրայ:

Թիւ 28 հանեղուկին յուծումն է.

Ա
Ե Տ Ի
Ա Տ Ա Ն Ա
Ի Ն Ձ
Ա

Թիւ 27 հաշուական հարցումին պատասխանն է.

Առաջին դպրոցականը 10 հատ Ծաղիկի իրաւունք պիտի ու-նենայ, երկրորդը 15 հատի և երրորդը 25 հատի:

Ճիշդ լուծողներն են,

Պէշիկբաշի ազգ. վարժարանէն՝ Խաչիկ Չալկրճեան, Գեղամ Թումանեան, Գառնիկ Պօռուճեան, Արայ Պօյաճեան, Արուսեակ Բարսեղեան, Տիգրան Եաղուպեան, Սաթենիկ Շահպէնտէրեան, Աղաւնի Սարգիսեան, Նուարդ Բարսեղեան, Գէորգ Պաղտասար-եան, Սարգիս Փափաղեան, Եղուարդ Չօիուրեան, Գառնիկ Դը-լըճճեան, Մանուշակ Թնքարեան, Կարապետ Օսանեան, Գրիգոր Պօյաճեան, Արուսեակ Բիւրքճեան, Արաքսի Սարաֆեան, Վահ-

բամ Այվազեան, Թաղուհի Եաղմածեան, Վահրամ Փափազեան, Կոպեռնիկ Ըրկատպաչեան, Աբրահամ Սուճուքճեան, Կոստանդ Չիթճեան, Եղուարդ Թուլումպանեան, Արամ Մաթէոսեան, Չարուհի Միքաէլեան, Լեւոն Խանճեան:

Վիեննական Միխրարեանեկն՝ Նշան Բէօմբուրճեան, Կարապետ Եորտամեան, Բ. Սիմոնօֆ, Արամ Ճինճեան, Հրաչկայ Սուրէնեան, Տիրան Խանամիրեան:

Սամաքիոյ հայ-հռոմեակաւն վարժարանեկն՝ Յարութիւն Դերձակեան, Օննիկ Գարակէօզեան, Յարութիւն Տէմիրճեան, Տիրան Մերկերեան: (Դիտել կուտանք մեր այս ընթերցողներուն որ, ասկից ետք, Ծաղիկի հանկուկին լուծման կտորնը փակցնեն իրենց զրկած քարթ-բօսթալներուն ճակատը):

Մայր վարժարանեկն՝ Հայկ Պարտիզպանեան, Մաննիկ Պէյլէրեան, Մկրտիչ Պիւպիւլեան:

Համազգեաց վարժարանեկն՝ Նուարդ Չապէլ, Արշալոյս Համամճեան, Էլիզա Համամճեան:

Սկիւսարեկն՝ Նուարդ Իւսիւքճեան, Պերճ Վարդանեան:

Մագրիգիւղեկն՝ Թորգոմ Բաքլաճեան, Իեղամ Խանամիրեան:

Բանկայքիի ան. յղութեանեկն՝ Հնազանդ Նարկիլէճեան, Լիւսի Աբրահամեան:

Խազիւղեկն՝ Հայկուհի Մէրտինեան, Յակոբ Պալքճեան:

Բերայի Էսաեան վարժարանէն՝ Ատանացի Ռեբեկա, Հայկ Դաժօեան, Սահակ Բանթարճեան, Միհրան Սվաճեան, Ալիս Գանճեան, Սիրանոյշ Գառնիկեան:

Դաշրգիւղի Արամեանեկն՝ Իրմա Ճիլաճեան: Գարբաղեկն՝ Արշալոյս Մազլճեան: Բանկայքիի աղխասախրացեկն՝ Մաթենիկ Ակոնեան: Սարքեարեկն՝ Երուանդ Գալֆաեան:

Նիկոմիդիայեկն՝ Գոհարիկ Պիպիեան, Չարեհ Թէրզիեան:

Պարսիզակի ազգ. վարժարանէն՝ Կարօ Տ. Կարապետեան:

Ասաքազարի Հայուհեաց վարժարանէն՝ Նուարդ Գայլքճեան:

Էսիրնեկեկն՝ Հրանտ Պզտիկեան:

Ասոնցմէ վիճակը շահեցան Մայր-Վարժարանէն Մաննիկ Պէյլէրեան՝ որ կ'ստանայ Յամիս Ծաղիկ՝ և Խազիւղէն Յակոբ Պալքճեան որ կ'ստանայ խոստացուած գիրքը:

Գ Ր Ա Կ Ա Ն Ն Ո Ի Է Ր

Պարտիզակի Երիտ. քրիստոնէական մարմնոյն ընթերցարանին մէկ տարեկան Ծաղիկ նուիրեց տեղւոյն Հանր. Պարտքի Վարչութեան գրասէր քարտուղարներէն Ստեփան էֆ. Մարկոսեան:

Պարտիզակի ամերիկեան վարժարանին ուսուցիչներէն Միսաք էֆ. Թաթարեան մէկ տարեկան Ծաղիկ նուիրեց Գասթէմունիի Ա.զգ. վարժարանին:

Լուծում թիւ 29 հասեղուկին և հարցումին.